

## ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԳԸ

Հարիկոնները այշերուն տակ պայծառ  
Նոր երազով կը ծընէն,  
Եւ գարվերի վըրայ կանաչ լեռներուն  
Ապօրդայնի երգերը գին քը թուղին:  
Ալպորդան հոն վարը կը պար ցընծաղին,  
Եւ լին կոչիլ արժապանները հուսան  
Երանութեան աւետին է կը ծընէն:  
Ավատազընաց կարաւանն այն մարգերու  
Մընձաներու համերդին հետ կը ընթանայ  
Ախտաներու շուգին, մարզի ժաղկին  
Դիմ հրաշագործ Սուրբի պաշտուն երազուած,  
Մաղկաղբար զազաթին վրայ ուսկցօծ:  
Կը հովիմքի ժաւ ծալ զըրօշ մ'անուշակ՝  
Արժին որու կը ժըմսի:  
Արատութեան տօնն է, ո՛վ նեղի գերիներ,  
Որոն համար զուց ի զո՞ւց  
Արօթիցի ամբողջ զարեր յուսուատ:  
Արդ եկ անչին, յոյսին վըրայ անփերի  
Գիշերներու միզամածով ալեկսէ,  
Կապոյս - ճակատ Աստուած եկ կը ցաթի,  
Օ՛ն, Եղբայրներ, ճանչեց եկ բիշերին  
Ախօտազար քոնը զազի գերիթեան  
Եւ բող անոնց ցընծութինով պատարին:  
Ժողովուրդներ ազամաթիւ, հերարծակ՝  
Մայրիներուն տակ վըրէմին սոսաւիքն՝  
Տարիներով այս անոնց պիտ' կայտըռնեն:  
Մնակներուն չորս հոգմերուն Քօթուեցէր:  
Որ իրենց ցունն հերոսական, արևոտ  
Երաց մ'գիթ ունենայ:

Օ՛ն, Եղբայրներ, ճանչենիներուն տակ փառքին  
Գիրեվարիկ զամածաւնին փոշիներն  
Ազատութեան չորս հոգմերուն Քօթուեցէր:  
Նըոյններուն շըրուչակն ալ թողուցէր  
Որ միշտ անոնց հուարածին մէջ անձայր  
Քառասարըն դէմ ի կատար սըլանան:  
Այսոր խոնարհ ճակատներ հայերուն  
Ազագին կամար պիտ' ըլլան:  
Հըրակայակ բածակդ ո՛վ Հայ, արծարէ՛  
Արիշներուն զայլեցուցի զինիով:  
Յաղթեց, յաղթեց զութէ՛ սըրտին վատշուէ՛  
Եւ չարանիմ զանկէ՛ խոզի փիխուցաւ.  
Տօնուր վախճանը տարուզ մարգարէն  
Քարոզակն իր վըրան  
Մաղկին քըթթւելը տեսաւ ...  
Մեր յարիկում մկրեն  
Արիմարըն վասին ժեռն ալ պիտ' չանցին,  
Եւ բաւուարըն մէջ զայլերն ալ պիտ' չոռնան,  
Այլ մեր երկինքը յաւէտ  
Ցարոզողին մէջ պիտ' չողայ:  
Եւ լիկերում վըրայ վըւարթ, յուցըլուն  
Ալպիներն յար հզայըռութիւն պիտ' մընչին:  
Տեսէց կիմ, մերազատուն գերիներ,

Ճերմակ ճամբէն վիւշակին  
Լաւերու սայլն երեկոյին կը դառնայ  
Օրծութիւնով և արեւով սկզբուն:  
Բըլուններում վըրայ նըշին կը ծաղկի  
Եւ կը բայրէն ակերու զոյ երգին մօս:  
Սաղեմ զատող Տաւեթային պէս բարի  
Կը զինչլան մեր աղջիկները բուլոր:  
Օ՛ն, Եղբայրներ, նեկը երգին հունչերուն  
Ցաւէտական նըրացին,  
Մընց միահին պիտ' երթանց  
Աւանց ժանարոյր վէրքին և կը կոներուն:  
Դիպ ի մարգերն Ազատութեան բացավառ  
Եւ պեր ակոնցն այն մեծ, անմահ երգին:  
Ահարոն Ս. Տատուրեաւ

## ՃԱՄԲՈՒՆ ՄԷԶ ԳԵՏՆԻ ՎՐԱՅ

### ԳՏՆՈՒԱՄ ՎԱՐԴԻ ՄԸ

Քընցուշ վարդ, ինչու այսակս տըխուր գետին  
Կը հակու սիրուն զըլուխտ օրհասական,  
Դուռ, որ ընկը զօղունիդ վրայ այնցան սորախ  
Դիպ ի երկինց կ'ուղղուէիր:

Այս, սակ վըրափ օրէնց մը ոսկալի,  
Ուսկից մէկը չըկայ որ՝ զմեց պաշտպանէ,  
Մենակուն կը մղէ սակզծուած իրերն ամէն:  
Ըլայ թէ մարդ, ըլլայ վարդ,

Դուռ գոնէ, ապրելով չինչ և պարզունակ,  
Գուր բուլթեանց հնուեցար ճանապարհն.  
Եւ հիմա, կիսներ ընթացը խոզիով,  
Խըղճըտանիք չունիս խայր.

Բայց երսոր, քեզի նըման ինկած զետին,  
Վերացնեմ այս անողործ կըսուի պայքարն,  
Ինչ արշօօ, անմահական ճամբուն վրայ,  
Ճակատազիրս պիտ' ըլլայ:

Գիտեմ, Տէր, թէ արդար ես, և կը դողամ,  
Սակայն հայր ալ ես, և այն վերջին օրին  
Անոր որ անկեցօրէն կը փընտըռէ  
Լզակ, կ'ըսես դու «Ցուսան»:

Տանկրդի կանունուն  
Փարզմ. Հ. Ա. Պ.

